

## ՀԱՅԵ ԾՐԳԵՊԻՍԿՈՎՈՍ ԴԱՅՎՈՎԵՑԵՆԻ

ՎԵՐՋԻՆ ՆՅՄԱԿԻ

Արքելի եւ ազնիւ բարեկամս Ա. Զօսպանեան,  
Այսօր ձիւղ ամիս մըն է որ Երեւան կը մնամ :  
Եւ մինչեւ Դեկտեմբերի սկիզբը մտադիր եմ  
սպասելու : Խ. Հայաստանի ժեամեակի տօ-  
ներն ալ տեսնելէ վերջ, կը մեկնիմ աս-  
կէ Վարչավայրի, Պերլինի եւ Փարիզի ճամբով  
եւ նոր տարիէն առաջ կը հասնիմ Ամերիկա :

Շատ երկար տեւեց ճամբորգութիւն : Սա-  
կայն դիս երջանիկ կը դդամ, որ Խորհրդային  
երկիրները ու Հայաստանը տեսայ ու ամիսէ  
մը աւելի մեր բնաշխարհին մէջ ապրեցայ :

Ապրիլ, բայց ի՞նչ կեանք, ի՞նչ հսկայա-  
կան տարբերութիւն կեանքի ձեւին եւ բովան-  
դակուրեան մէջ միանդամայն : Դարերով ե-  
րազուած, երգուած, սիրով բազմացուած  
կեանքը արդէն իսկ հաստատ ու անխորտակե-  
լի հիմերու վրայ գրուած է այստեղ :

Դարերու խոչայն է որ դրական կողմերով  
իրազորդուած է :

Ամէն մէկ օր, այս 140,000է բաղկացած  
քաղաքին մէջ, նոր յայտնութիւններու ակա-  
նատես կը լինիմ : Կը հիանամ կը չըմիս ու զա-  
մանքէ զարմանք կ'երթամ : Անկարող եմ նկա-  
րարութիւն : Այսքա՞ն հրաշալի զարգացում, հա-  
սարակական կեանքի, արդիւնաբերութեան,  
ուսումի, ոլոտութեանց, մեքենականացումի եւ  
ժանաւանդ մշակոյթի բոլոր ճիւղերուն մէջ  
վիթխարի նուաճումներ իմ Երեւակայութիւնս  
կը գերազանցեն :

Աղքատ, անտէր, որը ու կորուելու զա-  
մապարտուած ժողովուրդի զաւակներէն՝ ա-  
մէն մէկը մարդկային արժանապատուութեան  
տէր, իր անհատական կոչման ու կեանքի զ-  
րին, սեփական ուժերուն եւ պետական ու բն-  
կերային պարտականութեանց կատարմանը նը-  
ւիրուած ու բարձրակէտին ձգտող պիտակից

անհատներ եւ ուժեր, դործօններ են դարձած :

Ո՞չ, այս սուրբ, իրական, ասողջ ու նուրբ  
զիտակցութիւնը ո՞րքան ցանկալի էր, ո՞ր  
զարթնէր, կենդանանար ու դործէր մեր Ամե-  
րիկահայոց ժողովրդական շարքերուն մէջ :

Ես այստեղ պոտյամի, վագանսի չեմ եկած :  
Յերեկը զրազած եմ այցելելով պետական, զըր-  
թական, արգիւնաբերական հաստատութիւն-  
ներ, ծանօթանալով անոնց կազմութեան, նպա-  
տակին եւ զործունէութեանց փլաններուն,  
զործելակերպին, աշխատանցներուն, զիտա-  
կան, զրական, պատմական, քիմիական եւայլ  
էնսթիթիւններուն, թեթև ու ծանր աշխատանք-  
ներու վայրերուն : Կը տեսնուիմ վարիչներուն,  
զիտուն ու իրապէս պատկասելի պետերուն եւ  
համեստ, լուրջ աշխատակիցներու ու զոր-  
ծող, արտազրող զասակարգերու ներկայա-  
ցուցիչներուն հետ : Կը խօսիմ ամենուն հետ .  
կը լսեմ զանոնք միծ, միծ հանոյքով եւ խոր,  
ջերմ սիրով . անոնց միտքերուն, տրամադրու-  
թեանց, հոգեկան թոքչքներուն, ընկերային  
ձգումներուն ու անհատական ամպիսիննե-  
րուն կը տեղեկանամ : Կը հիանամ մանաւանդ  
այդ երկաթեայ - ուկեղէն պէտք էի ըսել - տի-  
սիրիինին, որուն ևնթարկուած են մեր ցեղա-  
կից, արենակից հարազատ եղբայրներն ու քոյ-  
րերը նոյնքան ծերերն ու երախանները, որ օր  
ըստ օրէ աւելի՛ լսւ կ'ըմբռնեն, կը հասկնան եւ  
դնահատելով կը սիրեն, կը պաշտեն իսկ այդ  
պետական տիսիրիինի տառն ու ողին միանդա-  
մայն :

Ո՞չ, արտասահման, մանաւանդ Ամերիկայի  
հայ շրջանակներուն մէջ, ո՞վ պիտի տայ մեղ  
Հայերուս այդ աղամանդեայ կարդապահու-  
թեան հրաշագործ ողին, այդ թանկագին պար-  
տաճանաշութեան, հանրական աշխատանքի ու  
հանրական երջանկութեան ուկեղէն բանալին,

այդ նուիրական, ստեղծագործ, կենդանաբար բարոյական վիրամինը, որ գարաւոր ստրուկ-ներէն, տղիտ ուղեղներէն, հիւծած ու մաշած մարմիններէն ու սիսալ հասկցուած ապականաբար ու թունաւոր ազատութեան մմնուրատին մէջ փանալու վրայ եղող հոգիներէն հրաշալի ձուլուածքներ կը ծնի և հրապարակ կը բերէ օրէ օր, վայրկեանէ վայրկեան:

Սափրիչներէն ճարտարագէտներ, հնակար-կատներէն երաժիշտ-գոմիփողիրէօրներ, դիւ-զի կիներէն եւ մեր շինական աղջիկներէն զե-ղարուեստադէտ դերասանուէնիներ, ու ան-կերթ, կոչտ ու կոսիտ հայ մարդերէն նուրբ հաշուագէտներ, քիմիկոսներ, համալսարանա-կան ուժեր, ելեքտրագէտներ ու վարիչներու բանակներ կը պատրաստեն Խորհ. Միութիւնն ու Հայաստան: Օրհնեա՛լ տիրակալութիւն, ո-րուն չնորհիւ Ռուսը, Վրացին, Թուրքը, Քիւրու՛ Եղբայրացած խաղաղ եւ եռանդուն հողը կը հերկեն, զիտութիւն, ուսում, առող-ջութիւն, հարստութիւն կը սերմանեն ցեղերուն մէջ, հսկայ զործանոցներ, հիմնարկներ կը կա-ռուցանեն, դպրոց, համալսարան, մամուլ եւ զրականութիւն կը հիմնեն, կը զարդացնեն, լիոներ կը ճեղքեն, Երկրին, Ժայռերուն, ան-տառներուն արգանդները կը բանան, ապա-ռաժներու Երակները կը պատուն, Երկրէն, Հողէն, քարէն, փայտէն, ջուրէն ու ընու-թեան անդուսապ տարրերէն հաց, լոյս, ջերմու-թիւն, ոյժ, ելեքտրական հոսանք, շարժում ու կենսական նիւթեր, հիւթեր բղխեցնելու եւ նոր, հաստատ եւ հզօր ու իրական երջան-կարեր քաղաքակրթութիւն մը հիմնելու որոշ նպատակով եւ երկաթեայ կամ քով:

Յերեկները այս բոլորը դիտելու եւ նօթա-զրելու կը դասղիմ. իսկ երբ Երեկոյեան Պե-տական Թատրոնէն, Հայ - Կինօէն, Պետ. Օփե-րայէն, դասախոսութենէ մը կամ ոստիօ - կա-յանէ մը եւ կամ Երաժտական Երեկոյթէ մը դառնամ ժամը 11.30ին, տակաւին քունս չի տանիր, չեմ քներ, կը նստիմ պանդոկիս սեն-եակին մէջ եւ կը սկսիմ լուս խորհիլ ու խոկալ լրջորէն՝ օրուայ տեսածներուս, առօրեայ յայտ-նութեանց, անհատական խոսկցութեանցս, ծանօթացումներուս, իրաց, զիսպաց ու ան-ձանց Երեւոյթներուն եւ ձեւերուն ու իմաստնե-րուն, այլ մանաւանդ արծէքներուն մասին:

Ու անդրաբարար, ակամայիցս, բայց շատ բնական եղանակով այժմու, 1935ի, դեռ այն-քան անկատար նկատուած իրականութիւններէն միտքս ու երեւակայութիւնս կը սահին ու կ'եր-թան դար մը առաջ, ապազային, ու կ'իյնամ երազներու մէջ, որոնք դալիք դարու շօշափե-լի, զգալի ու վայելուելիք իրականութիւններն են:

Միթէ կարելի՞ է միտքը զրազեցնել սպառիչ վրէժներու, ցեղային կամ կրօնական քինա-խնդրութեանց գումա, վնասակար ու սիսալ, հիւ-ւանգուտ ոխերով, կամ սիրային հաճոյքներու եւ զիսպական վայելքներու ախտաժէտ խոհե-րով, Երբ կայ օրուան մտրակիչ պէտքը, դոր-ծը, նուրիբական աշխատանքը եւ անմահ հայ-կական-արեւելքան մէր երաժշտութիւնը:


Մենք այժմ հանդիսատեսներն ենք ամէն մարզի մէջ այն կերպարանափոխութեանց՝ ո-րոնք Երբեմն քան զարեր առաջ տեղի ունե-ցան տարբեր ձևելի ու երեւոյթներու ներքեւ՝ Երբ Եկաւ Քրիստոնէութիւնը (որպէս յաջորդը և ժառանգորդը յունահռոմէական քաղաքակըր-թութեան, ու այլափոխեց ու նոյն իսկ մասամբ թուեցաւ քանզել ու փացնել իինը, նախորդը, սիրուած ու փայփայուած աւանդականը:

Քանզե՞ց, անհետացո՞ւց, թէ ոչ բարւոքեց, յեղաշրջեց ու ազնուացուց հինը, աւանդակա-նը: Պատմութիւնը զիտէ եւ զիտեն ամէն ա-նոնք որ քաղաքակրթութեան պատմութիւնը կրնան հասկնալ:

Մանուկ հասակէս մինչեւ ցարդ, մօտ յի-սուն տարիներէ ի վեր իմ ազգս, Հայց. Եկե-ղեցիս, ուսուցիչներս բազմերախտ՝ ինձ պատե-հութիւնն ու հնարաւորութիւնը տուին հիմ-նապէս սերտելու, ուսանելու եւ ճանչնալու Ա-ւետարանը եւ ազգային, եկեղեցական մեր կրկին պատմութիւնները եւ անոնցմով թըր-ծուած հայկական մատնազրութիւնն ու հայ-կական մշակոյթը:

Այսօր, պէտք է խոստովանիմ անվերապա-հօրէն թէ երբեք ու ամենեւին այդ բոլոր ու-սումներուս առարկաներուն ու նիւթերուն յըս-տակ ու պայծառ ըմբռումը եւ ճանաչողութիւ-նը այնքան ալ կարելի ու համեմատարար կա-տարեալ չէր եղած, որքան այս միակ ամսուան մէջ:

Երբ Փրկչին Աւետարանը, Անոր անձը եւ



Շահե Արքեպիսկ. Գասպարեան

վարդապետութեանը համաշխարհային ու ազգային եւ անհատական նշանակութիւններն ու տարրողութիւնը, ոյժը, վսեմ գեղեցկութիւնները, փրկող, հաստատող ու խաղաղարար հանդամանքները այնքան սերտ ու սեռն յատակութեամբ ու իրենց յաւիտենական արժէքներով չեն կրցած ըմբռնել, որքան այժմ :

Հայոց պատմութիւնն ու եկեղեցին, ժողովուրդը եւ պետութիւնը՝ իրենց գէպքերով եւ գէմքերով՝ լուսասփիւր պայծառակերպութեան մը մէջէն աւելի մտերմիկ, աւելի մարդկային,

անհունօրէն աւելի սիրելի կը խօսին, կը ժպտին ու կը խանգամառեն զիս :

Իմաստասիրական ուսումը, որուն ի խնդիր եղայ 1913էն ցայսօր, հակառակ լաւագոյն ուսուցապետներուն՝ միշտ մնացած էր ինձ համար՝ մտաւոր վերացումներու, բնազանցական տեսարանութեան, իրերահակառակ սկզբունքներու, կնճիռներու, ուստի մտքի եւ հոգիի անվերջ տուայտանքի, անհուն ու ցաւադին հարցապնդմանց, անյարիր օղակներու բռնի օղկաւորման մտաւոր փրոսեսիս մը, ետ ընդ-

և ժխտելով ու հաստատելով, չինելով ու քանդելով, այրելով ու կառուցանելով զաղափարներ, կաղապարները խորհուրդիս, աշտարակները եւ բերդերը հաւատքիս, կամուրջներն ու անդրուվարները իմ նուաճումներուս:

Զեմ կրնար ըսել անշուշտ որ Յուլիսէն իվեր Սուրբից, Գերմանիա ու Ֆրանսա եւ ի վերջոյ Հայաստան ճամբորգութիւններս վերջնապէս լուծած եղան բոլոր կնճիռները մտքիս առջեւ, փարատեցին ամէն առեղծուած, յստակեցին ամէն տեսութիւն, հարթեցին ինձ համար իմաստափրական ամէն խութեր: Սակայն կը զգամթէ իմ համեստ մտաւոր աշխարհիս մէջ բերին ու հաստատեցին աւելի ներդաշնակութիւն, կարգ-կանոն, աւելի իրական ու դրական աշխարհայեացք. իմ անհաստական կեանքիս ու մեր հայ իրականութեան, հայ զաղութահայութեան կեանքի ճամբան ու կոչումը շատ աւելի յստակ, աւելի պայծառ ու ապահով, յուսագրող ու երջանկութեան ուղիղ գծին վրայ կը տեսնեմ քան երեք:

Տաղնապելու պէտք չկայ. Լուսաւորչի կանթեղը չէ մարած Արագածի վրայ. կը փարատին մշուշներ: Արեւը պայծառ է հոս. Երկինքը կազոյր ու սրտերն են յուսալից:

Դաշտերը կը հերկուին. Արարատեան դաշտը Փարագեցի Ղաղարին, Արաքսի հովիտին զիւղերն ու աւանները, մայրաքաղաքի թեւերուն ներքեւ, հացահատիկին բազում եւ ընտրելազոյն տեսակները կը հնձեն. քաքը որները եւ արօները քով քովի կը զործեն. եղնասպէտերը շարան շարան կ'իջնեն ձօնուելով, բեոցած խոտի ու խարի հսկայ բնոներ: Ելեքտրական հոսանքները դարերով մթնած օճախներուն, անկիւններուն, հրապարակներուն, տուններուն, տաճարներուն լոյս, արդիւնարար զործարաններուն ոյժ եւ ամէն վայրկեան աջէն ու ձախէն թոշող սլացող ինքնաշարժերուն շարժում ու հայ զաղարնակչութեան կեանք ու տոկուն Երջանկութիւն կը հայթայթեն, հաւատարիմ սրտով խոստումներ կը փափսան՝ լսել զիտցող ականջներուն:

Գիտեմ, պիտի հարցնես, պիտի ուզես զիտնալ թէ զնացի<sup>o</sup> տեսնել Ս. էջմիածնի սրբութիւնները, հնագարեան Մայր Տաճարը, Ս. Հովհաննէն - Գայեանէն, Շողակաթը, տեսայ Ամենայն Հայոց վեհափառ Հայրապետը, Հո-

գեւոր Գեր. Խորհրդոյ եւ Մայր Աթոռի ժիարանութեան անդամները, մեր եկեղեցական հայրերն ու եղբայրները: Գիտեմ, լուրեր, խապրիկներ կ'ուղես ունենալ անոնց կացութեան, ազգեւակերպին խորհելակերպին նկատմամբ: Շուտով կը տեսնուինք ու մանրամասն կը հաղորդեմ քեզ ինչ որ տեսայ իրը ականատես: Այսափ միայն առայժմ բաւական թող լինի քեզ, թէ ես չափազանց գոհ եւ ուրախ եմ իմ այս ուխտաւորութենէս Ո. Հայաստանի եւ Ս. էջմիածնի: Շատ լաւ ու միշտ ալ բարձր են Հայոց Հայրապետին եւ իր Միարանութեան ողին, արամազգութիւնները. հանգիստ, խաղաղ ու աշխատանքի նուիրուած, իւրաքանչիւրն իր կարգին ու աստիճանին համեմատ, կը զործեն, կ'ազօթեն ու կ'ապրին՝ միշտ յուսալից ու զուարթ: Ունին նիւթականի կարիք, որպէսզի չինեն, ընեն բաներ որ Եկեղեցիին պայծառութեան կը պատկանին եւ որոնց հայթայթման մասին Մայր Աթոռի յատուկ նուիրակ Գեր. Տ. Պարեզին Արք. Յովաչփեան չուտով կուզայ Ամերիկա, խօսելու լիուլի հեղինակաւորութեամբ, իրը պատզամարերը Հայոց Կաթողիկոսին:

Արտասահմանի Հայութիւնը թող վստահինի Հայաստանի կառավարութեան ու իր Հայրապետին իմաստութեան վրայ, եւ թող իր քսակը ու սիրար լայն բանայ մեր վերաշնուռող Հայրենիքին ու Ս. էջմիածնի բազմապիսի, օդաշատ աշխատութեանց ու անհրաժեշտ կարիքներուն օգնելու համար իւրովսանն:

Աէրը խօսքով ըլլալէ պէտք է զազրի: Աիրոյ յաւագոյն արտայայտութիւնը զործն է ու նուիրում, զինուուրին:

Եօթը օրեր վայելեցի Ս. էջմիածնի հիւրասիրութիւնը. այցելեցի եւ ուխտաւորի համբոյը զրի Արբութեանցը վրայ: Միսիթարուեցայ: Վայելեցի Ամեն. Հայոց Ս. Կաթողիկոսին հայրական սէրն ու սեղանին մասնակից ըլլալու պատիւք՝ քանից անդամներ, Մեսորոպ, Բաղարատ եւ Գէորգ Արքեպիսկոպոսուն հետ միասին, և վայելեցի Եղբայրական սէրն ու յարգանքը միւս սրբազններուն ու վարդապետներուն: Հոկտ. 20ին, Գիւտ Խաչի տօնին առթիւ վէհ. Կաթողիկոսին կարգազրութեամբ պատարազեցի իջման սեղանին վրայ: «Հայր Մեր» էն առաջ կարդացի Ուխտազիր մը շատ

պատշաճ, որով — առանց կիլիկիոյ կաթողիկոսութիւնը իբր անջատ ու հերձեալ Աթոռ նկատելու եւ յայտարարելու —, Մայր Աթոռի միարանութեան անդամի հանդամանքով՝ Եպիսկոպոսական ուխոս կրկնեցի հանդէպ Ամենայն Հայոց Հայրապետին ու Հայց. Եկեղեցւոյ եւ այս կերպով մէջտեղէն վերցած Եղաւ Գէորգ Դ. մեծագործ կաթողիկոսի հաստատած ցանկը ու միջեկեղեցական պատուարը եւս, ու այնուհետեւ քարոզեցի եւ վերջացուցի պատարագը: Հաղորդուեցան նոյն օրը մօտ հարիւր հոգիներ, օրուան ուխտաւորները:

Էջմիածին Եղածս օրերուն, Երկու օր զրադեցայ Էջմիածնայ Մատենադարանին մէջ: Տեսայ պետականօրէն հաստատուած կարգն ու կանոնը, ճշգապահութիւնն ու մաքրութիւնը, զրքերու, մանաւանդ ձեռագիրներու հանդէպ՝ այդ թանկապին ժառանդութեանց հանդէպ ծասիման դուրս գուրգուրանքը, հոգածութիւնն ու պաշտումի հասնող սէրը՝ յանձին մատենադարանապետ Աւենեքերիմ Տ. Յակոբեանի, որ բարի Եղաւ ինձ ցոյց տալու ընտրելազոյն զըսչագիրները դարաւոր:

Հոկտ. 25ին կատարեցի ուրիշ ուխտաւորութիւն մը, որ քաջ զիտեմ քու ալ սրտիդ կը խօսի: Արտակ Ս. ին հետ գնացինք յուխտ եւ

յերկրպագութիւն Օշականի Մեծ Սուրբին, Ս. Մեսրոպի դամբարանը: Համբուրեցի զերեղմանին քարը: Ազօթեցինք. անկէց անցանք Աշտարակ Ծրաբրի զիւղը՝ լի յիշատակներով, Եւ բարձրացանք Մուղնիի, Փարպիի Վրայով մինչև Յովհաննավանքի կիսաւեր հնութիւնները, որ պետական յատուկ կարգագրութեամբ եւ օրէնքներով կը պահպանուին:

Շատ երկարեցի նամակս. ներողամիտ եղիր:

Միրտս ու միտքս լիցուն ևն ջերմ զգացումներով եւ խորհրդածութիւններով: Ոչ ժամանակ եւ ոչ տեղ ունիմ այս միակ նամակով քեզ յայտնելու ամէն բան որ կ'ուզէի:

Այսօր հասան Ամերիկայէն Հօկի 30 պատղամաւորները: Տեղեկութիւններ առի ձեր բոլորին մասին:

Նոյ. 29ին մեծ հանդէսներով պիտի տօնուի Հայտատանի խորհրդայնացման 15ամեակը: Երկրորդ հնդամեայի պլաններու կատարումը օրէ օր կը ծանուցուի:

Ամենքս չափազանց ոգեւորուած ենք: Ես քաջառողջ եմ ու Երջանիկ կը զգամ ինքնինքս լիովին: Տօնակատարութիւններէ վերջ համբայ կ'ելլեմ շուտով: Ուրեմն ցտեսութիւն: Ողջունիւ սիրոյ եւ յարգանաց Մնամ ձերդ՝ ՇԱՀԱՅ ԱՐՔԵՊՈՒ. ԳԱԱՊԱՐԵԱՆ

